

դի կեանք կը տեսնեին , և ամէն ձեւ տակ . որ և իցէ էակի մը կեանքը՝ տարր ունէր ստորին էակաց անթիւ բազմութեան կեանքն , որ իր բաղադրութեր մէջ կը մտնէին : — Իստ մտաց այս գիտնոց , ամէն բան , սկսեալ բովանդակ արեային դրութենէն մինչեւ փոշոյ անտեսանելի շամանդաղը մասնաւոր աշխարհք մը կը ձեացրնէին , ուր կը բնաւ կին բիւրաւոր էակներ համեմատականք անոր տարածութեանը : Ծակարտիեզեւրաց մէջ այնպիսի փոքրիկ աշխարհք մը , որ բաղադրուած ըլլար բաղմաթիւ փոքրագոյն աշխարհներէ . փոխադարձաբար , չկար այնպիսի մեծ աշխարհք մը , որ հիւլէ մը ըլլար համեմատութեամբ անբաւ մեծութեան վերագոյն աշխարհին , որուն բաղադրութեանը մէջ կը մտնէր :

Ի՞ս գաղափարներն , որոնց հիմունք մը չձանչնար գիտութիւնը , այսօրուան օրս մէկողի թողուած են բովութիւն . և որչափ ալ մտացածին ըլլան , բաւական են ոչինչնուազ զարհուրեցընելու մարդուս երևակայութիւնը , բանալով անոր առջեն անհնութեան անդունդներն :

Ուրիշ դրութիւն մըն ալ հնարուեցաւ , որ շատ լաւ կերպով կրնայ միաբանի Պիեռնուլեայ և լայանիցի կարծեացը , և է թէ մարդկեղեն մարմնոյն իւրաքանչիւր մասնիկներն ձեւացած ըլլան բովանդակ աշխարհքէ մը ամենամնոր կենդանեաց , որոնք իրենց յատուկ անհատականութիւնն ունին , և թէ անթիւ բազմութիւն մը այս մանր աշխարհաց մէկմէկու քով գալով կը ձեւացընեն իրենց կարգաւորութեամբն անդամ մը , ընդերք մը , կամ որ և իցէ գործարան մը , և անոնք ալ նոյնպէս աւելի ընդարձակ աշխարհներ են . և այս այլ այլ մասերն իրարու քով եկած մարդու կը ձեւացընեն , որ այս ամէն աշխարհաց սիեղեցքն է , և անոր սահմանը կը հասատէ :

Ի՞ս այլ և այլ դրութիւններն արժանաւոր յարգ մը չունին , միայն այս իւսենք որ եթէ կաթիլ մը ջուրը կը բավանդակէ քովոր աշխարհք մը կենաւ .

նակ էակաց , Վահրէնպէրկ Պիեռլինու գիտնականը խորանարդ բութ մը գրի բովիթ մէջ բովանդակ բրածոյ աշխարհք մը գտաւ , իւր 40,000 միլիոն ջրորդանց գայլախազաւոր խեցիներէ բաղկացած : Վահրէնպէրկ ալ աւելի հեռուն կը մղէ իր գիտուղութիւնը . ջրորդանց վրայ գրած մեծ գործոյն մէջ կերպով մը կը վերանորոգէ , գոնէ մանրադիտական այս տեսակ կենդանեաց համար , Պիեռնուլեայ և լայանիցի դրութիւններն աշխարհաց . և իւրաքանչիւր ջրորդն , որ և իցէ , պղտի աշխարհի մը կեզրոն կը դնէ : “ Աւանքը , կ'ըսէ , սփռուած , է բնութեան մէջ այնպիսի շոայլու , թեամբ , որ մանր ջրորդունքն ուրիշ , աւելի մեծ ջրորդանց վրայ կ'ասլին , ինչպէս նաև նայն մանր ջրորդունքն ուրիշ ալ մանրագոյն ջրորդանց բնակարան են , :

Վահրէ բնութիւնն այսպէս շայլօրէն կը բաշխէ կեանքն , ու խորանարդ բութ մը տարածութիւն ունեցող աշխարհին մէջ կը հաստատէ գառատան կազմը միլիոն էակ , աւելի բազմաթիւ քան զմարդիկ և մեծ կենդանիքն երկրիս , ինքն իրեն հակառակ կ'ըլլար թէ որ անբնակ ու թափուր թողուցած ըլլար միւս մոլորակներն , ինչպէս լուսընթագն ու լուրեակն , որոնք ուրիշ կողմանէ կը բովանդակէն կենաց անհրաժեշտ ամէն պայմաններն , և որոնցմէ առաջնոյն տարածոցը 1,414 անգամ և երկրորդինը՝ 733 անգամ աւելի մեծ է երկրիս տարածոցէն :

### Անհուն բեղնաշորութիւն բույս և կենդանեաց :

Մարդ որչափ խորը կը մտնէ թեան , այնչափ բազմաթեղուն կը գլունէ զայն , և որչափ անոր խորհրդուցը կը թափանցէ , այնչափ զարմանալի կը ձանչնայ զայն : Ի՞նչեալ գարուն մէջ ամէնքն ապշեցան երբ գաղղիացի գիտնական մը , Տառար անունով , Բարի-

զու գիտութեանց Ճեմարանին առջև հաշիւ մը հանեց , որով կը ջանար համբելու թէ քանի հատիկ սերմն կրնայ տալ մէկ ծառ մը միայն բոլոր իր կենացը մէջ , որոնք ընդունակ ըլլան շարունակելու իր տեսակը :

Փորձի համար առած ծառն էր դիպուածով կնձնին , որ 6 բութ տրամագիծ ու 20 ոտք բարձրութիւն ունէր ինչուան Ճիւղերուն բուսած տեղը , և գրեթէ 12 տարուան էր : Ծոտար կտրել տուաւ յօտոցով աս ծառէն Ճիւղ մը 8 ոտք երկայն , և զանց առնելով յօտոցին հարուածներէն և Ճիւղին գետին իյնալով վար թափած սերմանքն , մնացածներէն համրեց և գտաւ 16,450 հատ :

Տեսնելով որ այսպիսի կնձնի մը կը րնայ ունենալ գոնէ 10 Ճիւղ՝ իւրաքանչիւրն 8 ոտք երկայն , սերմանց բովանդակութիւնն ալ կ'ըլլայ 164,500 հատ : Խսկ համարելով որ բոլոր միւս Ճիւղերն 8 ոտք երկայն ըլլալով , ամէնքը մէկտեղ կրկինէն աւելի մակերեւոյթ մը կրնան կազմել , բայց ինքը կրկին սեպելով՝ պատճառաւ որ անսնց բեղնաւորութիւնն ալ նուազ պէտք է առնուլ , սերմանց թիւը գտաւ 329,000 հատ , և կլոր թուով առաւ 330,000 հատ , և շիտակն ըսելով շատ վար չէր մնար այն թիւէն որ ծառն ամէն տարի պէտք եր տալ : Դասին միջական կեանքն առնելով դար մը , բազմապատկեց 330,000 թիւը 100 թուով , և գտաւ բովանդակութիւն 33 միլիոն սերմանհատ , որ այն ծառն 100 տարուան մէջ կը բերէր :

Ի՞ս հաշուիս մէջ Ծոտար ուշ չդրաւ ծառոյն 75 տարուան մէջ առած անհնարին աճմանը , և անկէ պատճառաւած առատ բեղնաւորութեանը . որով այս թուանշանները տկար ըլլալով 'ի սկըզբան , շատ վար կը մնային իրականէն . այնպէս որ միտք գնելով ծառոյն շարունակ աճմանը , կարելի է առանց սիսալելու կրկնել այն ելածը և 66 միլիոն համարել 100 տարուան մէջ տուած սերմանց հատերն . և ոչ իսկ չափազանցութիւն կ'ըլլայ թէ որ եռասլատկուի այն

առաջին թիւը և իթը 100 միլիոն առնուի կնձնւոյն բոլոր կենացը մէջ տուած սերմնահատերը : Ի՞սինքն հասարակ կնձնի մը 100 տարուան կենացը մէջ կրնայ տալ 100 միլիոն սերմնահատ , որ է ըսել մէկէն 100 միլիոն անհատ կը ծագէ :

Ի՞նդհանրապէս առաջներն այսպիսի անբաւ բեղնաւորութիւն միայն բուսականքնութեան կ'ընծայուէր , և դարձեալ կը համարուէր որ այս բեղնաւորութիւնը տուող ծառը պէտք է որ մեծ մակերեւոյթ ունենայ : Ի՞ս օրուան օրս աւելի լաւ Ճանցուած են կենսունակ արարածները , և ցուցուած է որ կենսունակութիւնն ալ ոչինչ նուազ զարմանալի է բեղնաւորութեամբ . բայց կենդանեաց բեղնաւորութեան առատութիւնը կերպով մը խոտոր համեմատ է անսնց հասակին հետ :

Քանի մը տարի առաջ Բարիզութնական պատմութեան թանգարանին դասախիսութեանց մէջ՝ Ա ալանսիէն գիտնական դասատուն կենդանական տեսակները մարդկային մոտաց վերացուցմանց կարգը դասելէն ետեւ , կ'ըսէր թէ բնութիւնը միայն անհատները կը ճանճնայ , և այս անհատներն այնպիսի բեղնաւորութը կը ստեղծէ որ մարդկային միտքը բաւեր ըմբռնելու : Ի՞սպէս երբ քննութեան կ'առնուի ձկանց բեղնաւորութիւնը , կը գտուի որ մէկ չողաչուին <sup>1</sup> միայն կրնայ տալ տան միլիոն բեղնաւորած ձու , որ ամէնքն ալ կը նան ծնանիլ եթէ չփանան :

Չողածուկն ըսուածը փոքրահասաւ կենդանի մըն է համեմատութեամբ կնձնւոյն , և անոր նման 100 տարի կամ աւելի չափրիր : Ի՞սպիսի մէկ պզումարմին մը , և այնպիսի կարծատե կեանք մը ալ աւելի զարմանալի կ'ընծայեն այկենդանւոյն բեղնաւորութիւնը քաթէ կնձնւոյն :

Այս ձողածուկն չէ որ ընդունալով այսպէս յանհունս բազմանալու բաց 'ի բիւրաւոր կակղամիսներէն , կեւու

դանաբուսերէն և ջրորդանցմէ որոնց տեսակներն հարիւր հազարաւոր են, և անհատներն հարիւր միլիոնաւոր, անհուն բազմութեամբ կ'աձին ու կը բազմանան վահանաչուն՝<sup>1</sup> ու ընկտն ծովուց ընդերացը մէջ:

Ղաւ. զգիտցուիր թէ ինչ կերպով մանրագիտային ջրորդունքը կը բազմանան. կակղամիսներէն բազումք ձուակենդանածին են, իսկ կենդանաբոյսներն այլ և այլ կերպով կը շատնան. այս ստորին կարգի կենդանիներն ոչ միայն ձուով կը բազմանան, այլ նաև պտկունքով. օրինակի համար, կիրացուած կենդանաբուսին վրայ այս պրտկունքներն որոշեալ տեղուանք կը բուսնին, մասնաւոր կէտեր՝ ինչպէս ծառոց ձիւղիցը վրայ, և ոչ ըստ դիպաց. այս պտկունքներն նոր հիդրաներ կ'ըլլան: Իենդանաբոյսք բաժանմամբ ալ կ'աձին ու կը բազմանան:

Գալով ընկտ ձկանց, ասոնք գարնան մեծատարած վտառաւ հիւսիսային ծովերէն կ'իջնեն լշրտափից դէպ 'ի ստորին ափունքները, շարժական կղզեաց կը նմանին՝<sup>4</sup> և 6 հազարամէզը լայն և 10 ու 15 ֆարսախ երկայն. և այն պիսի հոծ և խիտ զանգուած մը կը կազմեն, որ շատ անգամ ոչ խորացափ գունտը և ոչ ձկնորսաց երեքժանին կը ընան վար իջնել ծովուն մէջ. եղեր է երթեմն ալ որ նաւակներ շրջեր են: Իսոնցմէ որչափ որ շանաձկներն ու գիշատիչ թռչունները կը սպառեն՝ մարդ չինար գիտնալ. որչափ որ ցամաք կը զարնէ՝ անհամար է, որչափ որ կորսացուին ամէն տարի ժողովրդոց մնընդեանն համար՝ խելքէ մոքէ վեր է, և ակայն անոնց սակաւագոյն մասն է փայն որ այսպէս կը սպառի:

Շատ մը ուրիշ ձկներ ալ այսպէս ազմաթիւ են. ինչպէս նիւնիչ<sup>2</sup> ըսուած ու կն ու սալամնը, որ այնչափ համեղ յարգի են, հիւսիսային ծովուց մէջ և առատութեամբ կը գտաւին: Ատէպ:

Հիւսիսային գետերէն դէպ 'ի վեր կ'եւ լին եռամկիւնի փաղանգներով, և այն պիսի խիտ առ խիտ լէգէններով՝ որ շատ անգամ արգելք կ'ըլլան ջրոց ընթացիցն:

### Ճանապարհորդութիւնք ընդ ծիր աշխարհի:

(Հետևեալ հետաքրքրական հատումածներն՝ են Անտոն Բիկաֆէգա վեչեցացի ճանապարհորդին, որ Ժ. Պարու մատենագիր է):

Մակեյլանի տորմիղը Սեփեայէն ձամրայ կ'եղի աշխարհիս լոր կողմը պտրտերու համար. Գանարեան կղզիք. Պրազիլ կամ Երկիր Վերձինյի. հոնտեղի բնակչաց տարազը:

1519 օգոստոսի 11<sup>th</sup> Մակեյլանի տորմիղն հինգ նաւով Աեւիլեայէն Ճամբայ ելաւ՝ ուսկից ծով կը թափի Արւատալքիվիր գետը. գրեթէ երկու հարիւր երեսունը օթը մարդ ուներ այս նաւաւ պետա, որոնց հարկաւոր եղածէն բան մը պակաս չեր. նախ՝ Աեւիլեան Աիտոնիա դքսին դղեակը հասան, որ Ավկիանոս մննելու նաւահանգիստը կը սեպուի, և ուսկից Ա. Ա իշենցիսի հըրուանդանը կ'ուղղեն նաւերն իրենց ընթացքը: Այս հրուանդանս հասարակածն երեսունը օթն աստիճան հեռուէ, և վերն ըսուած Աիտոնիա դքսին դղեկէն 11 ֆարսախ. հօնկից ալ ինչ չուան Աեւիլեա մօտ 17-20 ֆարսախ է: Քանի մը օր հանգիստ առին հոստեղ նաւերը չունեցած պարէննին Ճարելու համար. ամէն օր պատարագ կը տեսնէին, Ճամբայ ելլելու ատենն ալ ամէնքը խոստովանեցան:

Աեպտեմբերի 20<sup>th</sup> ելան այն նաւահանգստէն և նաւերնին դէպ 'ի արեմտեան հարաւ ուղղեցին. 26<sup>th</sup> Դեկտեմբիք՝ Պանարեան կղզիներէն մէկն հասան, որ 25° բարձր է հասարակածէն, ջուր և փայտ առնելու համար: Պանարեան կղզիներէն մէկսւն մէջ ջուր չգրտնուիր. բայց տեսակ մը ամենամեծ ծառ

<sup>1</sup> Գլ. Turbot. ՏՀ. Գուգան պալըւ:

<sup>2</sup> Գլ. Maquereau. ՏՀ. Ասոգոսիու: